Ն՝ 2114

1884 ՕԳՈՍՏՈՍ 26—27 ԲԱԶԱՐ—ԲԱԶԱՐ ԷՐԹԻՍ

ՄԻ ԲԻՉԻՆՃԻ ՍԻՆԷ

ԹԻՖԼԻՍԱՆ ԷՖԷՐԱՐ

ՄԷՎԱՏՏԸ ԲՕԼԻԹԻԳԻՅԷ ԻԼՄԻՅԷ ՎԷ ՄԻԼԻՅԷ

ՎԷ ՍԱԻՐԼԷՅԻ ՃԱՄԻ ԵՎԷՎՄԻ ԿԱԶԷԹԱ ՏԸՐ

ԱՊՈՆԷ ԳԻՆԸԱԹԼԱՐԸ

Մէհիսկէ 20 դրուշանոց

ՍԹԱՄՊՈՒԼ ԻՉԻՆ,

Պիր սէնէլիք . . . . . 200 ղրշ.
Ալթը այլըգ . . . . . 105 »
Իւչ այլըգ . . . . . 55 »

ՎԻԼԱՅԷԹ ԻՉԻՆ

Բօսթա իլէ իրսալ օլունանագլար իչիւն

Պիր սէնէլիք . . . . . 240 ղրշ.
Ալթը այլըգ . . . . . 125 »

40 ԲԱՐԱ.

ԻԼԱՆԱԹ ԳԻՆԸԱԹԼԱՐԸ

Պէհէր սաթրը իչիւն
1 վէ 2 վէ ճիւնճի սահիֆէյէ . . . 5 ղրշ.
Ճիւնճիւ սահիֆէյէ . . . . . 2 »
ԻԽԹԱՐ. Պանգա, Շիրքէթ վէ ումուրը սարրաֆիյէյէ այիտ իլանաթ.
2 վէ ճիւնճիւ սահիֆէյէրէ . . . 6 ղրշ.
Ճիւնճիւ սահիֆէյէ . . . . . 4 »
Զիյատէ միւատէթ իչիւն իլանաթա այլը բազարլըգ օլուր։
Մէվատը նաֆիյա տայիր պէնալէր մէճճանէն գապուլ օլունաճագ վէ տէրճ օլունմայան էվրագ իտտէ օլունմայաճագ տըր։

ԿԻԻՆԻԻ ԿԻԶՄԻՇ Ն 5 ՂՈՒՐՈՒՇ

Իտարէխանէսի, հէյէթը Թահրիրիյէսի վէ մութպասը, Սթամպօլտա Պապը Ալի ճատտէսինտէ նումէրօ 20 խանէտէ տիր։ — Կազէթանըն ումուրը իտարէ վէ Թահրիրիյէսինէ այիտ քէազիֆէի մէվատա հագգընտա Միւտիրի կազէթա Տիգրան Ճիվէլէկեանա միւրաճաաթ օլունաճագը կիպի, քէազիֆէի մէքթուբիյատին տախի անրն Նամընա կէօնտէրիլմէսի իգթիզա իտէր։

ԿԻԻՆԻ ԻԻՔ ՀԱՎ ԱՏԻՍ

Կէչէն ճումա կիւնիւ սէլամլըգ այլընը միւթէագբպ Սատրազամ Սաֆտ բաշա հազրէթլէրի Մապէյնէ ճէլպ պուրլըմըշ տըր։ Բաշի միւարէլէյէ հազրէթլէրի՝ կիւնլիւք մէսաիլը միւհիմմէ իւզերինէ պիր սաաթ գատար զաթը Շահանէ իլէ միւլագաթ իթմիշ տիր։

—

Եէմէնտէն այլնան մալիւմաթա կէօրէ, ասիլէր բէսի Շերէֆէտտին հալա Զաֆիրին իչ գալէսինի թահթը զապթընտա թութմագտա վէ Սուտա, Ադաը վէ իւմրան նահիյէլէրինի տիւրը էնտաչէ ինճէմէ քտ տիր։ Մէրգումէն ապէնէսի հէման քեամիլէն Հանրի Մարթինի թիւֆէնգլերի իլէ միւսէլլահ օլուպ, պուտրար միւանընտա Համիտիյէ միլիսլերի խրամէթինէ պուլընմըշօյանպիր թագմ ասքերլէր տախի մէվճուտ իմիշ։

—

Լօյտ գումբանեասընդն պիր վաքտը իլէ Եէմէնին լիմանը օյան Հիւտէյտայա 63 նէֆէր ասքերը Շահանէ սեվգ օլունմուշ տըր։

—

Պուլկարիսթան հիւքիւմէթինին Տէրսաատէթ գաբու քէթխիւտայրզընա Մ. Վուլգովիչի թարին իթմէկէ գարար վէրտիկի խապէր այընմագտա իսէ տէ, հիւքիւմէթը Սէնիյէնին մուսմիլէյէ հագգընտա պիթթապ հիւսնիւ նազարը օյամայաճադր միւտահաղասընա մէպնի, Պուլկար էմարէթինին իչպու գարարընա թաաճիւպ օլունուր։ զիրա մալիւմ օլտըղը վէճհէյէ, մուսմիլէյէ Տօգթէօր Վուլգովիչ՝ մուհարէպէի ախիրէ էնտասընտա միրալայրզբայէի բէֆիասըյլա օրտուի Հիւմայունտա հէքիմ իլէն, հիւքիւմէթը Սէնիյէյէ սատագաթսըզբզ իտէրէք, Օսմանը իւնիֆօրմասընը լապես օյտըղը հալտէ տիւշման թարաֆընա կէչմիշ տիր։

Իչպու հարէքէթը նամէրդիյէտտէ պուլունան եարընրզ Վուլգովիչ պէյ օլմայրզ, Շարգի-Բումէլի վալիսի լարզգ կավրիէլ Գրբէսթօվիչ բաշա հազրէթլէրիին ագրապասընտան Եուվանչօ նամքիմէնէ տախի՝ Թունա վիլայէթի մուավիսլիկինտէ պուլունմասը հասէպիյլէ քէնտույէ հեր նէ չէյ էմանէթ իտիմիշ իտի իսէ, էնտաի մուհարէպէտէ անլէրին քեաֆիֆէսինի տիշմանա թէսլիմ իտուպ քէնտիսի տէ օլ թարաֆա կէչմիշ օլտուղը հալտէ, շիմտի Շարգի Բումէլի վիլայէթինէ մալիյէ միւտիրի նասպ օլունմըշ տըր։

—

Սթամպուլընդ պէյանընա կէօրէ, Քիւրտիսթանտա իրաս օլնան պաղը մանիալէրէ բաղմէն ումուրը նաֆիսընը իճրասընա քէմալը կէրմի իլէ դայրէթ իտիմէքտէ օլուպ, Պիթլիս (Բաղէշ) վալիսի Ցիքբի բաշա հազրէթլէրի՝ էհալի մէ գապպէրը մահալլիյէ ինտինտէ հիւքիւմէթը մէրքէզիյէնին նուֆուզ ու թէսիրինի իլա ու թէզեիտ իթմէքտէ, վէ հէր նէվի թէեէտտիւատաթա մէ հաթթա եէնի եօլար ինչաաթընա պիլէ չէտտէն մուգավէմէթ իտէն տէրէքպէյլէրի հագգընտա գանուն մէ ատալէթի թաթպիգէ սայ իտէրէք անլէրի տիշարը հայրէթ ու թէճճիւպ էյլէմէքտէ իմիշ։

Վալիի միշարէլէյէ հազրէթլէրի՝ Պիթլիս վիլայէթինտէ տէրտէսթը իճրա օլան թէնսիգաթ սրբասընտա մէարիֆին տախի ինթիշարընա արզու իտէրէք, մաղարբը վիլայէթտէ պիր մէքթէպ բիւշտիյէ ինչասընա գարար վէրմիշ, մէ՛ վիլայէթ պաշ միւհէնտիսի Մ. Ֆէրրարինին չըզարը խարթա մուճիպինճէ պինանընն ինչասընա պաշլանարագ, պիլ ճիմլէ մէմուրիին մէ Խալամ էրմէնի մէ Քիւրտ միւթէպէրանը հազրը օլտրգլարը հալտէ պիրինճի թէմել թաշը վաղ օլունմուշ, մէ՛ պու միւնասէպէթլէ զաթը Շահանէ իչիւն տուվալէր օգունմուշ տըր։

—

Մուսուլ վիլայէթինտէ Հօմսնտ էշգբյասը իլէ Շուվան աշիրէթի պէնինտէ թէքէվվիւն իտէն պիր միւնազասա իզէրինէ, էշգբյան մէրգումէտէն 15 աթլը՝ Քէրքիւք հէվալիսինտէ տօլաշարագ, պաղը եօլճուլարը սօյմուշ օլտուգլարընտան, սէվգ օլունան պիր միւքրէղ ասքերը նիզամիյէ իլէ էշգբյան մէրգումէ պէնինտէ պիր միւսատէմէ վուգու պուլուպ, հայտուտ բէիսէրինտէն Զսի գաթլ մէ տիկէր 2 հայտուտ ճէրհ իտիլմիշ տիր։

Երնէ վիլայէթը մէզքիւրէտ Սիւլէյմանիյէ սանճաղընտա ճաֆ աշիրէթլէրի պէնինտէ պաղը մերթէպէ միւնազասալար զուհուրա կէլմիշ օյմաղլա, սանճաղը մէզքիւր միւթէասրբքը Ալիմբուշա հազրէթլէրի՝ պէրապէրինտէ մպզտարը քեաֆի ասասքերը նիզամիյէ մէ գապթիյէ պուլունտըղը հայտէ մէրգուման աշիրէթլէր իչինէ կիւմիշտիր։

—

Բէհէրսպուրկտան եազբլտըղընա կէօրէ, ախիրէն պիր գաչ կիւն զարքընտա Նիհիլիսթլէր թարաֆընտան իչ պէօյիք ճինայէթ վուգու պուլմուշ տըր։

Շեօյէ քի, Նիհիլիսթին պիրի Աօթրախանտա տէպէթ պանգասը միւտիրինէ միւրաճաաթ իտէրէք, քէնտիսինին մէզքիւր պանգայա մայիյէ նէզարէթի թարաֆընտան եէնի սանտրգ քեարթային օլունտըղընը պէյան իթմիշ մէ՛ պու պապատ նէզարէթը միւշարէլէյէնընն իմզասընը մէ՛ իմբաթօրընն արմասընը հավի պիր թագբմ էվրագը բէսմիյէ կէօնթէրմիշ օյմաղլա. [illegible] տիրի՝ մերգումը պանգանընն սանտրղը պաշընա օթուրթմուշ տըր։ Մէրգում Նիհիլիսթ՝ 24 սաաթ սօնրա սանտրգտան 30·000 ղուրուշ ավպ իտէրէք, եէրինէ Նիհիլիսթ իճրա գօմիթէսինին իմգասընը հավի պիր մէքթուպ պըրագրպ սավուշմուշ տըր։

Երնէ օ կիւնէրտէ Բիւլթավա էյլէթինտէ 4 Նիհիլիսթ՝ պիր կէճէ պիր բօսթա արապասը իւզերինէ հիւճիմ իտէրէք, արապաճլը գաթլ մէ բօսթա իտարէսի թարաֆընտան կէօնտէրիլէն պիր խայլի էվրագը նագտիէյի զապպ իթմիշլեր տիր։

Քէզալիք տիկէր պիր մահալտէ Նիհիլիսթլէր՝ կէճէլէրին պիր միւթէպէր Ռուս գատընընը խանէսինէ կիրէրէք, մէ՛ կէօրտիւքլէրի մուխալէֆէթ իւզերինէ մէզպուրէյի 20 եէրինտէն ճէրհ իլէ գաթլ իթտիքտէն սօնրա, 400·000 ղուրլալըգ ագչէ մէ զիգբյմէթ էչեասընը դապպ մէ՛ պու ճինայէթին Նիհիլիսթ իճրա գօմիթէսի թարաֆընտան իյգա օլունտըղընը միպէյլին եազտրգլարը պիր թէզքէրէյի տէ մէրգումէնին տուտագլարը արասընա սըգրշտըրարագ ֆիրար էյլէմիշլեր տիր։

—

Ռուս կազէթալարընտա պէրվէճճը աթի չայանը միւթալէա պիր ֆըգրա՝ կէօրիւրմիշ տիր։

1843 սէնէսինտէ Գաֆգասիանընն էօթէ թարաֆընտաքի գըթատա հէնուզ մունթազամ եօլլար պուլունմատըղը էնտատ, թիֆլիստէն Նուխիյէ կէօնտէրիլէն մէ 40·000 աշթուն ղուրլիի հավի օյան բօսթա չանթասը՝ ըֆգազաթի իտէն գազազ ասաքիրլիյէ պէրապէր Մինեախ նամ մահալ հէվալիսինտէ դայպ ու նապէտտիտ օլմուշ օլմաղլա, հիւքիւմէթ՝ բօսթայա ըէֆգազաթ իտէն պիլճիւմէ գազազլարընն հայտուտլար թարաֆընտան թէլէֆ իտիլէրէք բօսթա չանթասընընն սօյուլմուշ օլմասընա զէհապ օլմուշ, մէ՛ պունընն իւզերինէ Մինեախ միւտիրի Մ. Խալվօսթօվի իլէ միրալայ բրենս Անտրօնիգօվը միւթէճասբրլարը պուլմադա մէմուր իթմիշ իսէ տէ, պու մէմուրլար՝ ճինայէթտէն էսէր պիլէ պուլամասրգլարընտան, պիրինճիսի ազ օլմուշ մէ՛ իքինճիսի հապս իտիլմիշ տիր։ Պունտան մատտա պիր չօգ քիւչիւք մէմուրլար մէ՛ քէօյլիւէր՝ հայտուտլարա եաթագ զանն օլունարագ, Սիպէրիայա սիւրկիւն իտիլմիշ օլտուգլարընտան, անլէրտէն չօղը օրատա էօլմիշլէր տիր։

Շիմտի պիր գաչ կիւն ադատմ Բյա ըրմաղը իւզէրինտէ պիր տէյիրմէն գուրպինտէ պաղը ամէլէ պիր իչէ չալըշտըգլարը սրրատա, ըրմաղն պաթագլըղը իչինտէ 700 ալթուն ռուբլի, մէ՛ղնն չանթալար մէ՛ տիմանըլյա գալմըշ էվրագլար պուլմուշ օլարգլարընտան, եշեան մէգքիւրէնին 1843 սէնէսի բասթասընա ալտ իտուկի թէպէյլեն իթմիշ՝ մէ՛ պունտան՝ մէզքիւր բօսթանընն գաղալարա պէրապէր չայա տիւշմիշ օլտուղը դանն հասրլ օլմուշ տըր։

Մամաֆիհի Ռուս հիւքիւմէթինին պիր էմրի իւզէրինէ թահարիյաթ թաթիլ օլունմուշ տըր։

ՏԱԽԻԼԻՅԷ

Ճումա կիւնիւ սէլամլըգ բէսմը ալիսի իչիւն զաթը հազրէթը Շէհրիյարի՝ աչրգ ֆայթոնտ սիւար օլարագ Պէշիքթաշ ճամիսինէ ազիմէթ պուլուրտարգլարը սրրատա, Ադնաուտուն պիրի՝ էլինտէ պիր արզուհալ սալարարագ, սէյիրճիյէրին իչինտէն այրըլըպ ֆայթոնը էօնիւնէ ամրլըմըշ իսէ տէ, գօշուլը օյան կէնճ մէ՛ տինճ հայվանլար իւրքմէզտէն էվվէլ, մէրգում Ադնաուտ թուութուլըպ ալըգոնուլմուշ տըր։

—Բօսթա Նիզամնամէսինին Ղնճի մատտէսինտէ, պիր մահալտէն տիկէր մահալէ բուլսուպ մէքթուպ մ. [illegible] տիրի՝ մերգումը պանգանընն սանտրղը պաշընա օթուրթմուշ տըր։ Մէրգում Նիհիլիսթ՝ 24 սաաթ սօնրա սանտրգտան 30·000 ղուրլի ավպ իտէրէք, եէրինէ Նիհիլիսթ իճրա գօմիթէսինին իմգասընը հավի պիր մէքթուպ պըրագրպ սավուշմուշ տըր։

Երնէ օ կիւնէրտէ Բիւլթավա էյլէթինտէ 4 Նիհիլիսթ՝ պիր կէճէ պիր բօսթա արապասը իւզերինէ հիւճիմ իտէրէք, արապաճլը գաթլ մէ՛ բօսթա իտարէսի թարաֆընտան կէօնտէրիլէն պիր խայլի էվրագը նագտիէյի զապպ իթմիշլեր տիր։

Քէզալիք տիկէր պիր մահալտէ Նիհիլիսթլէր՝ կէճէլէրին պիր միւթէպէր Ռուս գատընընը խանէսինէ կիրէրէք, մէ՛ կէօրտիւքլէրի մուխալէֆէթ իւզերինէ մէզպուրէյի 20 եէրինտէն ճէրհ իլէ գաթլ իթտիքտէն սօնրա, 400·000 ղուրլալըգ ագչէ մէ՛ զիգբյմէթ էչեասընը դապպ մէ՛ պու ճինայէթին Նիհիլիսթ իճրա գօմիթէսի թարաֆընտան իյգա օլունտըղընը միպէյլին եազտրգլարը պիր թէզքէրէյի տէ մէրգումէնին տուտագլարը արասընա սըգրշտըրարագ ֆիրար էյլէմիշլեր տիր։

—

Ռուս կազէթալարընտա պէրվէճճը աթի չայանը միւթալէա պիր ֆըգրա՝ կէօրիւրմիշ տիր։

1843 սէնէսինտէ Գաֆգասիանընն էօթէ թարաֆընտաքի գըթատա հէնուզ մունթազամ եօլլար պուլունմատըղը էնտատ, թիֆլիստէն Նուխիյէ կէօնտէրիլէն մէ 40·000 աշթուն ղուրլիի հավի օյան բօսթա չանթասը՝ ըֆգազաթի իտէն գազազ ասաքիրլիյէ պէրապէր Մինեախ նամ մահալ հէվալիսինտէ դայպ ու նապէտտիտ օլմուշ օլմաղլա, հիւքիւմէթ՝ բօսթայա ըէֆգազաթ իտէն պիլճիւմէ գազազլարընն հայտուտլար թարաֆընտան թէլէֆ իտիլէրէք բօսթա չանթասընընն սօյուլմուշ օլմասընա զէհապ օլմուշ, մէ՛ պունընն իւզերինէ Մինեախ միւտիրի Մ. Խալվօսթօվի իլէ միրալայ բրենս Անտրօնիգօվը միւթէճասբրլարը պուլմադա մէմուր իթմիշ իսէ տէ, պու մէմուրլար՝ ճինայէթտէն էսէր պիլէ պուլամասրգլարընտան, պիրինճիսի ազ օլմուշ մէ՛ իքինճիսի հապս իտիլմիշ տիր։ Պունտան՝

—Թուրէթին գավլինճէ, Պէյօղլու բօրսա մէմուրլարընտան պիրիսի՝ մէմլէքէթինէ կիթմէք իւզրէ պուլունան պիր ատամը գայրգտան գարայա չըգարարագ 5000 ղրուշ գատար բարարը ճէպրէն ալը իթմիշ սօնրա, օլ պապատ թահգիգաթա պաշլանմըշ տըր։

Անինէ կազէթաի մէզքիւրը պէյանընա կէօրէ, կէչէն կէճէ Պէյօղլունտա իսակ նամընտա պիրիսինին իւզերինէ իքի չախս հիւճում իտէրէք 6000 ղրուշընը ղապպ իթմիշ վէ բօրսա՝ միւթէճասրը օյտագ իւզրէ պիր պիչարէյի տէրտէպ էյլէմիշ տիր։

—Մարիյէ միւմէյիղերինտէն Նէֆիպ պէյ տիւն Պրուսայա միւթեվէճճիհէն Տէրսաատէթտէն հարէքէթ իթմիշ տիր։

—Թէհրան սէֆիրի Ֆախրի պէյ հազրէթլէրի՝ էվվէլքի կիւն Պապը Ալիյէ պիլագմէ, խարիճիյէ Նազրը Ասիմ բաշա հազրէթլէրի իլէ պիր խայլի միւտէթ միւզաքէրատա պուլունմուշ տըր։

—Ավսթրիա վէ Իթալիա վէ Ալեմանիա սէֆարէթլէրի պաշթերճէմանլարը իլէ ինկիլթէրրա սէֆարէթի իլինճի թերճէմանը էվվէլքի կիւն Պապը Ալիյէ պիլնգմէ, խարիճիյէ Նազրը Ասիմբաշա վէ միւթէչարը Տատեան Ցաուութիւն էֆէնտի հազարաթը իլէ պիրէր միւտէթ միւզաքէրատա պուլունմուշ տըր։

—Միւրուր թէզքէրէլերի հասըլաթը՝ չէհրը մարթտան պէրու սէնէի սապլգայա նիսպէթլէ պիր խայլի թէզայիւտ իտէրէք, հաղլաթը մէզքիւրէ՝ Տախիրիյէ նէզարէթի մէգնէսինէ Աեահ.Ր [illegible] ըլնարզ տըր։

—Կէչէն կիւն Սթամպոլ ճիհէթինտէ թիւթիւն պանտրօլ վէ կազէթա բուլլարը թագիտ իտէն պիր սախթէքտար գումբանեասը քէչի օլունտըղընը, վէ սախթէ պանտրօլը բաքէթլէրին թիւթիւնիւ տիւքքանլարընտան Ռէժի մէմուրլարը մարֆիթիյէ գալտրրրլտրղընը եազմըշ իտի։

Մէզքիւր գումբանեասընն նէ մզգտար գալպ կազէթա բուլլուշզարմըշ օլտուղը պէրլինմէք իչիւն, կազէթալար վէ իլանլար սարֆիյաթը իլէ տուլունը ումումիյէ իտարէսինտէ մէվճուտ բուլարըն թաթպիգաթընա Պէյօղլու Պիտայէթ մահքէմէսի միւտաաիի ումումիլիյինճէ թէշէպպիւս իտիլմիշ տիր։

—Լտիրնէ վիլայէթինտէն Տախիրիյէ նէզարէթինէ չէքիլէն պիր թէլէկրաֆա նազարէն, ախիրէն Պապա-Ալիդ գազասընտա իմամ-բաղարը գարիյէսինտէ պիր խանէյի պասմաա միւթէճասբրը օյան 9 նէֆէր հայտուտ՝ ճիւմէթէն ավպ ու կիրիֆթ օլունմուշլար տըր։

—Եինէ Տախիրիյէ նէզարէթինէ վիւրուտ իտէն պիր թէլէկրաֆտա, Պրուսա վիլայէթի տախիլնտէ Լսկիշէհիր գազասընտա 4 եօճրյը սօյմըշ օյան Ադազէք գասիլէսինտէն 7 հայտուտ տէրտէսթ օլունմըշլար տըր։

—Պիր գաչ կիւնտէն պէրու վիլայէթ մէրքէզլէրինտէքի պէօյուք հաքիմլէր Տէրսաատէթտէ վիւրուտ իթմէքտէ օլտրգլարընտան, մուավիլէյհիւմճէ պաղը թէպտարիւլաթ իճրասընընն՝ միւթասավէր օյան իսլահաթը Ալիյէ ճիւմլէսինտէն օլտուղը դանն օլունը յօր։

—Տիւն չէհրիմիզ Պանտրմատան 126, վէ Թրապիզօնտան 330 նէֆէր գուրա ասքերի վիւրուտ իթմիշ տիր։

Պու սէնէ բայթախմըշզբ ճիվար օյան վիլայէթլէրտէն գուրա ասքերի իրսալի՝ քէմալը կէրմիյէթլէ վուգու պուլմադտա, վէ ասասքիրը մէրգումէ՝ խասսա օրտուի Հիւմայունընընն մէվգբի միխթէլիֆէտտէ պուլունան գօլլարընա իդամ գըլընմագտա տըր։

—Ադաօսնիա տուգասը վէլիի ահմարընն Եանեատա էսնաի սէյահաթընտա թարաֆը հազրէթը Բատիշահիտէն իսթիդպալինէ իրսալ պուլրուլան եավէրանը Շահանէտէն միրալայ Ահմէտ Էֆիպ պէյէ Ադաօսնիա Նիշանընն ի.քինճի րիւթպէսիյլէ, մալէթը հազրէթը Բատիշահի չավուշլարընտան Սէյիֆուլլահ վէ Զէրքէս Ահմէտ էֆէնտիլէրէ պիրէր գըլթա միտալեա վէրիտիկի, վէ պունլարընն թաալիգինէ լէտէլիսթիյզան իրատէի Սէնիյէ սուտուր իթմիկի մէսմու տըր։

—Ցախիլը մէմալիքը Շահանէտէ Օսմանլը լիմանը իլէ նագլ ու թաաթի իտիմէքտէ օյան թէլէկրաֆլարա ալաթուրգա սատաթլարը պէրապէր ալաֆրանկա սաաթլարընն տախի իչարէթ օլունմասը հագգընտա իրատէի Սէնիյէ սուտուր իթմիկ, վէ պու իրատէ տէ՛ գբեամընընն էվվէլքի կիւնտէն իթիբարէն մէվգբի գօնուլմասը հագգընտա թէլէկրաֆ վէ Բօսթա նէզարէթի թարաֆընտան իյճապ իտէնլէրէ էվամիրը լազզմէ իթա գըլընմըշ տըր։

—Կէչէն ճումա ագշամը Բումանիա սէֆիրինին զէվճէսի թարաֆընտան միւքէմմէլ պիր սուրէ իթա օլընըպ, պունտա սիւֆէրաի էճնէպիյէ իլէ 150 գատար զէվաթը միւթէպէրէ հազրը պուլընտրը կիպի, թէրճէման վէ թէչրիֆաթի Տիվանը Հիւմայուն Միւնիր բաշա հազրէթլէրի իլէ մէքթուպիի խարիճիյէ Ռիֆաթ վէ թէչրիֆաթի խարիճիյէ Իպրահիմ պէյ էֆէնտիլէր հազարաթը վէ մազամը Սատարէթուզմատան թէրճէման Վէքիլ վէ նէզարէթը խարիճիյէ մագամընտան թէրճէման [illegible] տիրէր հազրը պուլունմուշլար տըր։

—Պիր վագբթատան պէրու նամիզաճ պուլընան Մալիյէ նազրը Միւնիր բաշա հազրէթլէրի՝ պու քէրրէ քէսպը սրհհէթ իտէրէք, տիւնքի կիւն պէր միւթատ ինիգատ իթմիշ օյան մէճլիսը խասսը վիւքէլատա հազրը պուլունմուշ տըր։

—Մէհանիք վիլայէթինտէ Միթրովիցա գասապասը իլէ ճիվարընտաքի պիր իքի քէօյէրտէ սրզը վէ մանտա հայվանաթընտա ըզ իլէթի զուհուր իթմիշ օյմայա, իլէթը մէզքիւրէյէ թուութուան հայվանաթ՝ գօլտոն ալթընա ալընմըշլար տըր։

—Տէրսաատէթտէ մէվճուտ մաթպաաալարը էքսէրի պիլա ռուխսաթ քիչատ օլունտըղը խաթիսպար օլունմասը իւզերինէ, պա էմրը ալի Մաթպուտաթ իտարէի պէհիյէսի մէմուրլարընտան քեամիլ էֆէնտի իլէ Ալիխաթօֆ էֆէնտի մաթպաալարը տէվր իտէրէք, թահգիգը ահվալէրինէ մէմուր իտիլմիշ օլտուգլարընտան, մուսմիլէյհիւմա պու քէրրէ վազիֆէի մէզքիւրէլէրինի իյֆա վէ իթմամ, վէ նէթիճէի թահգիգաթը սրզ էյլէմիշլեր տիր։

Թահգիգաթը մէզքիւրէտէն Սթամպօլ ճիհէթինտէ 48 վէ Գալաթա ճիհէթինտէ 37 մաթպաա պուլունտուղու անլաշըլմըշ տըր։

—Իսկիւտար միւտտաիի ումումիսի Համտի պէյին՝ կէչէն կիւն ճանֆէսճի Միհրան Նամընտա պիր քիմսէյի՝ խանէսինտէ շիտտէթլի տարպ իթտիլինի Թուրէթտէն նագլէն եաղմըշ իտի։

Միրը մումմիլէյէ՝ պու կիւնքի Թուրէթտէ նէյը իթտիրտիլի պիր վարագատա, պու վագաալը գաթիէն թէքզիպ իթմիշ տիր։

Կազէթաի մէզքիւր իսէ տիւնքի նիսխէսինտէ եէնէ միրը մումմիլէյէ հագգընտա աթիտէքի ֆըգրայը եազմըշ իտի։

«Իսկիւտար միւտտաիի ումումիսի Համտի պէյին հագգընտա չիքեաթճրլար եէքտիկէրինի թագիպ իթմէքտէ վէ Պէյիզադ պէյին պիրրինի իզալէ իթմիշ օլտուղը գըզընն տախի մումմիլէյէհին խանէսինտէ պուլունմասընտան տօլայը էնվան գէյլ ու գալ ճէրէյան էյլէմէքտէ օլտուղու միւսթախպէր տիր։»

ԹԷԼԷԿՐԱՖ

Աթէնս Հունիս

Մարսիլիա 6 սեպտ.
Պու կիւն գօլէրատան 5 քիչի վէֆաթ իթտի։
Թուլօն 6 սեպտ.
Պու կիւն գօլէրատան 2 քիչի վէֆաթ իթտի։
Մարիտ 6 սեպտ.
Ալիգանթտա գօլէրատան 9 քիչի վէֆաթ իթտի։
Բօմա 6 սեպտ.
Պու կիւն Նաբօլիտէ 100 քիչի վէ սակիր մահալլէրտէ 60 քիչի գօլէրատան վէֆաթ իթմիշտիր։
Պերլին 6 սեպտ.
Իւչ իմբէրաթօրըրդն միւլագաթը՝ սեպտեմբերին 13ինտէ վուգու պուլաճագ տըր։
Մարսիլիա 7 սեպտ.
Պու կիւն պիր քիչի գօլէրատան վէֆաթ իթմիշ տիր։
Թուլօն 7 սեպտ.
Պու կիւն պիր քիչի գօլէրատան վէֆաթ իթմիշ տիր։
Մարիտ 7 սեպտ.
Պու կիւն Ալիգանթ վէ հէվալիսինտէ գօլէրատան 10 քիչի վէֆաթ իթմիշ տիր։
Բօմա 7 սեպտ.
Պու կիւն Նաբօլիտէ 100 վէ սաիր մահալլէրտէ 50 քիչի գօլէրատան վէֆաթ իթմիշ տիր։

ԱԶԳԱՅԻՆ

Մաէթթէէսսիֆ ալտրղըմըզ մալիւմաթա կէօրէ, Բաթրիգ Ամեն. Տ. Ներսէս Սրբազան հազրէթլէրինին խաթարղը պու կիւնլերտէ եէնէ քէսպը չիտտէթ իթմիշ օլմաղլա, զաթը հազրէթը թաճտարիւէրի՝ Բաթրիգ միւշարիւէյէ հագգընտա էօթէտէն պէրու մէպզուլ օլան թէվֆէճճիւհաթը ճիհանգըյմէթը Շէհրինշահիյէրինէ պիր էսէրը ճէտիտ օյմագ իւզրէ պէրան իսթիֆսարը խաթր տիւնքի կիւն ռուհանիի միւշարէյէյէին նէզտինէ իքի եավէրը մախսուս իրամ պույուրտգլարը կիպի, պէրան թէտավի սէրթապիպը հազրէթը Շէհրիյարի Մավրօեէնի բաշա հազրէթլէրինի տախի պիլիրսալ, պէօյլէճէ Բաթրիգ Սրբազան հազրէթլէրինի էլթաֆը պինիհայէի Միւլիւքքանէյէրիյլէ թաթիֆ վէ թէսրիր պույուրմուշլարը։

Բաթրիգ Տ. Ներսէս Սրբազան հազրէթլէրի տիւն կիճէյի ֆէնա հալտէ կէչիրմիշ իսէ տէ, պու կիւն կազէթամըզը թապ իտէճէյիմիզ սրրատա մաէլմէճմունիյէ ալտրղըմըզ խապէրէ կէօրէ, միւշարէյէյէ հազրէթլէրի պու սապահ պիր ազ էյիյէ տէօնմիշ տիր։

—

ԷՋՄԻԱԾԻՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԸՆԸ

Կազէթամըզը թապը հէնուզ էրթամ պուլմազտան Էջմիածին Կաթողիկոսընընա տայիր աթիտէքի թէլէկրաֆ վիւրուտ իթմիշ տիր։

Բէթէրսպուրկ 7 սեպտ.

Զար՝ ուսուլը ինթիխապաթտա վուգու պուլան սուի իսթիմալտէն տօլայը Կաթողիկոսրգ ինթիխապընը ֆէսխ էյլէտի։

—

Շարիվարի Լոդոէ Դէֆէնէն նամ բրիսալէնին 12 ինճի նումէրօլը Նիւսխէսի Նէյը օլունմուշ տըր։

ՖՈՒՉԷՈՒՆՈՒՆ ԹՕՐԱ ԹՈՒԹՈՒԼՄԱՆԸ

(Թարգման)

Ֆրանսա իւլէ Զին պէյնինտէքի մուհարէպէ, ճուժաա էրթէսի կիւնիւ Ֆուչօ Թէրսանէսինին թօրա թուԹուլմասը իւլէ քիւչատ օլունմըշ տըր։ Վէ մա էթ Թէէսիւֆ պէյան իտէրիզ քի, Ֆրանսըզլարըն մէզքիւր մուհարէպտէ կէօսթէրմիշ օլտըգլարը մէրհամէսիզլիք վէ ասքէրլիք չանընա եագըշման հալէրի, կէրէք Ամիրալ Գուրպէյէ վէ կէրէք Ֆրանսըզ սանճաղընա պիր այրպ օլաճագ հալաթ պուլունմըշ տըր։

Մուհարէպէյի մէզքիւրը կէօզլերի իւլէ կէօրմիւշ օլան մուխպիրիմիզ, «Ֆուչօնուն թօրա թուԹուլմասը ինսանա նէֆրէթ կէթիրէճէք պիր սուրէթտէ իճրա օլունմըշ տըր» տէյօր։

Զին տօնանմասընը թէշքիլ իտէն ան պիր գէթա սէֆինէլերին էքսէրիսի, զայէթլէ միսէլլահ տօգուզ գէթա Ֆրանսըզ սէֆինէլերինին եանընտա, էքսէրիսի չայտա իշլէյէն վէ գէյրատան գէյրյա նագլիյէ խրտէթինի իճրա իտէն վէ չօճուգ օլունճայը հալինտէ պուլունան ուֆագ սէֆինէլէր իտիլէր։ Վէ պունլարըն իտէճէք մուխալիֆէթլէրինէ եէտի տագըգա դարֆընտա զալէպէ իտիլիպ, իշլէրի պիթմիշ իտի։

Ու ճիւմլէ իւլէ Ֆրանսըզլար, արթըգ մէճալլարը գալմամըշ վէ պաթմագ իւզրէ պուլունմըշ օլան Զին սէֆինէլերինին թէսլիմ օլմալարընա տա միւսաատէ իթմէտիլէր։

Զին սէֆինէլերի արթըգ աթէշլերինի քէսմիշլեր իքէն, Ֆրանսըզլար սաաթլարճա երինէ անլերի թօրա թուԹարլար։

Զինլիլերին թօր տուպալարընտան պազըլարը, պիր օն պէշ տագրգա գատար քէսիք քէսիք աթէշ իթմէյէ տէվամ իտիւպ, սաղ տէնիզէ աթտըլար։

Լօլիւլերին վէ եարալլարըն սուսուն իւզրինտէ թէմէվիւճ իթմէքտէ օլաբզլարընը կէօրմէք տէհլէթլի պիր մէնզարէ իտի։ Վէ մուհարէպէյի պաչտան պաչա քէնտի կէօզլերի իւլէ կէօրմիւշ օլան մուխպիրիմիզին պէյանընճա, հաղրը պուլունան սէլիրճիլերին քեաֆֆէսի տախի չու էֆքարտա պուլունմադտա իտիլէր քի, Զին սէֆինէլերի տէրհալ միւզմէհալ իտիլիր իտիլմէդ։ Արթըգ օնտան սօնրաքիսի պիր մուհարէպէ օլմայըպ, սըրֆ պիր գըրկըն եանի Զինլիլերին տօղրանմասը իտի։

Դարդչալըգ, գարա իւզերինտէ տախի քէնտի տէհշէթլի հիւքմինի իճրա իթմէքտէն կէրի գալմատը։

Սաաթ Զտէ Ֆրանսըզլար Թերսանէսին իւզերինէ աթէշէ պաչլատըլար, վէ Թէրսանէ իլէ պիրլիքտէ, ճիվարտա պուլունան էպնիյէլերի, իսթիհքեամլարը, գըշլալարը, վէ հաթթա քէօյլերի տախի թօրա թուԹտըլար, վէ գարատա պուլունան Զին պաթարեալարը սաաթ իւչէ տօղրու աթէշի քէսմիշլեր իքէն, Ֆրանսըզլար սաաթ պէշէ տէկին կիւլլէ վէ գումպարա եաղտըրմայա տէվամ իթտիլեր։

Բազար կիւնիւ էօյլեյին Ֆրանսըզլար, զանն օլունտըղը իւզրէ նագլիյէ սէֆինէլերինի խարապ իթմէք, քէօյլերի քիւլէ թահվիլ էյլէմէք, վէ Թէրսանէսինին էթրաֆընտա պուլունան Թէբէլերի զապթլարընա կէչիրմէք մագսատի իլէ, Թէքքարէն աթէշ իթմէյէ պաչլատըլար։

Մուխպիրիմիզ սօն Թէլեկրաֆընը քէշտէ իյլէտիյի զէման, հէր նէ գատար Զինլիլեր արթըգ օ ճիվարլարտա հիչ պիր կէօսթէրիշ իթմէմէքտէ իտիլեր իսէ տէ, Ֆրանսըզլար հալէա Գանթաօ եագընընտա պուլունան գըշլալարը վէ օրտուկեահլարը թօրա թուԹմայա տէվամ իթմէքտէ իտիլեր։

Իչինտէ պու գատար լիւգումսըզ իտարապիյէթ վէ մերհամէթսիզլիք պուլունան պէօյլէ պիր մուհարէպէնին հիքեայէսի ինկիլիզլերին Թէէսսիֆ վէ Թեաճճիւպ տուղուլարընը թահրիք էյլէյէճէք տը։

Հաթթա մուհարէպէնին նէ գատար չարէսիզ տէհշէթլերի պուլունտուղունը պիլէնլեր պիլէ շու էֆքարտա պուլունաճագլար տըր քի, Ամիրալ Գուրպէ, մէտէնի միլլէթլեր պէնինտէ ճարի օլան մուհարէպէ ատէթլերինի աեագ ալթընա ալտըգտան պաշգա, քէնտի հիւքիւմէթի թարֆընտան վէրիլմիշ օլտուղու անլաշըլան Թալիմաթլար իլէ քէնտինտէ [illegible] տախի խալիճէ Թեճավուզ էյլէմիշ տիր։

Գէնտիսինէ, Ֆուչօ Թէրսանէսինի Թօրա ԹուԹմագ էմրի վէրիլմիշ իտի քի, Թապիաթը իլէ, գարշը տուրան իսթիհքեամլարընը վէ սէֆինէլերին Թօրա ԹուԹուլմալարը տախի մուամէլաթը մէզքիւրէնին տախլինտէ պուլունմուշ օլաճագ իտի իսէ տէ, արթըգ մէճալլերի գալմամըշ օլան սէֆինէլերէ վէ եարալը ատէմէրէ ասլա մէրհամէթ կէօսթէրմէքսիզին մուհարէպէյի տէվամ էյլէմէյէ տայիր։ Մէզքիւր Թալիմաթլա Ֆրանսըզլարըն իւզերինէ պիր վաղիֆէ տախի վաղ օլունմուշ տէյիլ իտի։

Թօրա ԹուԹմագ էյի, պիր մագսատէ վասլ օլմագ իչիւն պիր վասրԹատան իպարէթ տիր։ Եանի պիր չէյի եա խարապ վէ եախօտ դապթ իթմէք իչիւն տիր։

Հայտէ ֆարզ իտէլիմ քի Ամիրալ Գուրպէյէ վէրիլէն Թալիմաթ Ֆուչօ Թէրսանէսինի զապթ իթմէյէ տէյիլ իլլա խարապ իթմէյէ տայիր օլմուշ օլսուն։ պէօյլէ օլտուղու հալտէ տախի Ֆրանսըզ Ամիրալը, քէնտի աթէշինի քէօյլերին իւզերինէ եաղտըրմագսըզտն տա քէնտի մագսէտինէ նայլ օլապիլիր իտի։ Վէ մուհարէպէ գանունլարընը քեաֆֆէսի տախի արթըգ աթէշլերինի քէսմիշ օլան կէմիլերէ։ Թէսլիմ օլմագ ֆուրսաթընը Թագտիմ իլէմէքլիի քէնտի իւզերինէ պիր պօրճ պրագմագտա իտիլէր։

Արթըգ մուհարէպէ իտէճէք հալլերի գալմամըշ օլան կէմիլերի Թօրա ԹուԹմագ, անլերի պաթըրմագ, վէ հավաեա ուլուրմագ, Թայիֆէլերի՝ տէնիզէ աթըլմայա մէճպուր գըլմագ։ Եարալանմըշ վէ տէնիզտէ պօղուլմագ իւզրէ պուլունմուշ օլան ատէմլեր իւզերինէ էօլտիւրիճիւ պիր աթէշէ տէվամ իթմէք։ Վէ տէնիզ գուրսանլարը օլմայըպ իլլա մաղլուպ օլմուշ պուլունան ասքերլերէ վէ Թայֆալարա ճանարընը գուրԹարմաեա մէյտան վերմէմէք։ Նամուսլու պիր մուհարէպէ իչի օլմաերպ։ սըրֆ պիր պարպարլըգ իչի տիր։

Ահէպա պէօյլէ պիր պարպարլըգը պիր Ինկիլիզ Ամիրալը իճրա իթմիշ օլսա իտի։ Ֆրանսըզլար նէլէր տէմէյէճէքլեր իտի։ արթըգ օրասընը հէր քէս քէնտիլիյինտէն խէյալ իտէպիլիր։

Ինկիլիզ սէֆինէլերի իսքէնտերիյի Թօրա ԹուԹտուգլարընտա գալէալարատան վէ Թապիալարտան պիրիսի աթէշի քէստիկ կիպի։ Ինկիլիզլեր տախի անընը իւզերինէ քէնտի աթէշլերինի քէսմէքտէ իտիլեր։ Վէ Սըր կարինտէ պիր եարալը Մըսըրլը գըլճատան կէչիրէմէյէճէյի կիպի, Ամիրալ Սէյմուր տախի, արթըգ գարշը գօյանագ հալի գալմամըշ պիր սէֆինէ վէ մուհաֆազասըզ գալմըշ Թայֆէլեր իւզերինէ կիւլլէ եաղտըրմագ իտի։

Ֆրանսըզլար պիրդէ տօսթ պիր միլլէթ տիրլեր տէյի։ Ամիրալ Գուրպէյնին եագըշըգսըզ հարէքէթինի Թագպահ իյլէմէքտէն կէրի տուրամատըղմըշ կիպի, պու սուրէթլէ իչին բէք աղըր պիր հալ քէսպ իթմէսինէ սէպէպիյէթ վերիլմէճէք օլտըղընը, վէ իչտէ ալէճագալարը պուլունան պիթարաֆ տէվլէթլերէ տախի տօգանընպ թէհլիքէյինին արթաճաղընը կէօսթերմէմէք տախի էլիմիզտէ օլամայաճագ տըր։

Ֆրանսըզլար պու եօլտա պիր մուհարէպէ իթմէյէրի իլէ Զինլիլերէ պիր ֆէնա խպրէթ կէօսթերիլէրինտէ, վէ իլերուտէ ալաղը ինթիգամ տուլղուլարը բարլատըղընտա, Զին մէմալիքինտէ պուլունան էվրօբալըլարը հալի նէ՝ օլաճագ տըր։

Հէր իքի թարաֆըն տախի արզուսու, պիթարաֆ տէվլէթլերին այագլարընը տա արպէտանընն իչինէ սօգմագտան իպարէթ կէօրիւնիւր։

Պիր թարաֆտան Զին տէվլէթի էօյլէ հիսապ իթմէքտէ տիր քի, էկէր Ֆրանսա, ահնանամէյէր իլէ էճնէպիլէրէ աչըգ պուլունան լիմանլար իւզերինէ տախի հիճում իտէր իսէ, ինկիլթերրա վէ Ամէմանիա տէվլէթլերի Զինլիլերին թարաֆընա կէչէճէքլէր տիր։

Տիկէր թարաֆտան Ֆրանսա տէվլէթի տախի չիւբհէսիզ չունու հիսապ իթմիշ օլմալը տըր քի, Զինլիլէր էվրօբալըլարա գարշը պիր ֆէնալըգ իթմէյէ գարգըշտըգլարընտա, Զին տէվլէթի ուժում տիւնեա միւվաճէհէսինտէ խէթալը պիր հալտէ պուլունմուշ օլաճագ վէ հէբսիտէ քէնտիսինէ գարշը տէօնէճէքլեր տիր։

Իմտի պու չիֆթէ թէհլիքէյէ գարշը քէնտիմիզի մուհաֆազա իթմէյէ պագմալըյըզ։

Տէմէյիզ քի Ֆրանսըզլար, տիկէր տէվլէթլերի տախի քէնտի թարաֆլարընա չէվիրմէք իչիւն մախսուսէն Զինլիլերի էվրօբալըլարա գարշը թահրիք իտէճէքլեր տիր։ ֆագաթ Ֆրանսա մուհարէպէ խիթամ պուլմագտան եվվէլ քէնտիսինէ տիշարտան միթթիֆիգլեր կէթիրէճէք վագալարը հիսապա ալմագսըզը, պէօյիւտիւճճէ պէօյիմէյէ եէրի օլան պէօլէ պիր մուհարէպէյէ աթըլմըշ տըր տախի տէյէմէյիզ։

Վագա պիդիմ պու մուհարէպէ սէպէպի իլէ Թէհլիքէ Թահընա կէրէկսիզ [illegible] տախի խալիճէ Թեճավուզ էյլէմիշ տիր։

Գէնտիսինէ, Ֆուչօ Թէրսանէսինի Թօրա ԹուԹմագ էմրի վէրիլմիշ իտի քի, Թապիաթը իլէ, գարշը տուրան իսթիհքեամլարը վէ սէֆինէլերին Թօրա ԹուԹուլմալարը տախի մուամէլաթը մէզքիւրէնին տախլինտէ պուլունմուշ օլաճագ իտի իսէ տէ, արթըգ մէճալլերի գալմամըշ օլան սէֆինէլերէ վէ եարալը ատէմէրէ ասլա մէրհամէթ կէօսթէրմէքսիզին մուհարէպէյի տէվամ էյլէմէյէ տայիր։ Մէզքիւր Թալիմաթլա Ֆրանսըզլարը իւզերինէ պիր վաղիֆէ տախի վաղ տէ տախի քէնտի տէհշէթլի հիւքմինի իճրա իթմէքտէն կէրի գալմատը։

Սաաթ Զտէ Ֆրանսըզլար Թերսանէսին իւզերինէ աթէշէ պաչլատըլար, վէ Թէրսանէ իլէ պիրլիքտէ, ճիվարտա պուլունան էպնիյէլերի, իսթիհքեամլարը, գըշլալարը, վէ հաթթա քէօյլերի տախի թօրա թուԹտըլար, վէ գարատա պուլունան Զին պաթարեալարը սաաթ իւչէ տօղրու աթէշի քէսմիշլեր իքէն, Ֆրանսըզլար սաաթ պէշէ տէկին կիւլլէ վէ գումպարա եաղտըրմայա տէվամ իթտիլեր։

Բազար կիւնիւ էօյլեյին Ֆրանսըզլար, զանն օլունտըղը իւզրէ նագլիյէ սէֆինէլերինի խարապ իթմէք, քէօյլերի քիւլէ թահվիլ էյլէմէք, վէ Թէրսանէսինին էթրաֆընտա պուլունան Թէբէլերի զապթլարընա կէչիրմէք մագսատի իլէ, Թէքքարէն աթէշ իթմէյէ պաչլատըլար։

Մուխպիրիմիզ սօն Թէլեկրաֆընը քէշտէ իյլէտիյի զէման, հէր նէ գատար Զինլիլեր արթըգ օ ճիվարլարտա հիչ պիր կէօսթէրիշ իթմէմէքտէ իտիլեր իսէ տէ, Ֆրանսըզլար հալէա Գանթաօ եագընընտա պուլունան գըշլալարը վէ օրտուկեահլարը թօրա թուԹմայա տէվամ իթմէքտէ իտիլեր։

Իչինտէ պու գատար լիւգումսըզ իտարապիյէթ վէ մերհամէթսիզլիք պուլունան պէօյլէ պիր մուհարէպէնին հիքեայէսի ինկիլիզլերին Թէէսսիֆ վէ Թեաճճիւպ տուղուլարընը թահրիք էյլէյէճէք տը։

Հաթթա մուհարէպէնին նէ գատար չարէսիզ տէհշէթլերի պուլունտուղունը պիլէնլեր պիլէ շու էֆքարտա պուլունաճագլար տըր քի, Ամիրալ Գուրպէ, մէտէնի միլլէթլեր պէնինտէ ճարի օլան մուհարէպէ ատէթլերինի աեագ ալթընա ալտըգտան պաշգա, քէնտի հիւքիւմէթի թարֆընտան վէրիլմիշ օլտուղու անլաշըլան Թալիմաթլար իլէ քէնտինտէ [illegible] տախի խալիճէ Թեճավուզ էյլէմիշ տիր։

Գէնտիսինէ, Ֆուչօ Թէրսանէսինի Թօրա ԹուԹմագ էմրի վէրիլմիշ իտի քի, Թապիաթը իլէ, գարշը տուրան իսթիհքեամլարը վէ սէֆինէլերին Թօրա ԹուԹուլմալարը տախի մուամէլաթը մէզքիւրէնին տախլինտէ պուլունմուշ օլաճագ իտի իսէ տէ, արթըգ մէճալլերի գալմամըշ օլան սէֆինէլերէ վէ եարալը ատէմէրէ ասլա մէրհամէթ կէօսթէրմէքսիզին մուհարէպէյի տէվամ էյլէմէյէ տայիր։ Մէզքիւր Թալիմաթլա Ֆրանսըզլարը իւզերինէ պիր վաղիֆէ տախի վաղ օլունմուշ տէյիլ իտի։

Թօրա ԹուԹմագ էյի, պիր մագսատէ վասլ օլմագ իչիւն պիր վասրԹատան իպարէթ տիր։ Եանի պիր չէյի եա խարապ վէ եախօտ դապթ իթմէք իչիւն տիր։

Հայտէ ֆարզ իտէլիմ քի Ամիրալ Գուրպէյէ վէրիլէն Թալիմաթ Ֆուչօ Թէրսանէսինի զապթ իթմէյէ տէյիլ իլլա խարապ իթմէյէ տայիր օլմուշ օլսուն։ պէօյլէ օլտուղու հալտէ տախի Ֆրանսըզ Ամիրալը, քէնտի աթէշինի քէօյլերին իւզերինէ եաղտըրմագսըզտն տա քէնտի մագսէտինէ նայլ օլապիլիր իտի։ Վէ մուհարէպէ գանունլարընը քեաֆֆէսի տախի արթըգ աթէշլերինի քէսմիշ օլան կէմիլերէ։ Թէսլիմ օլմագ ֆուրսաթընը Թագտիմ իլէմէքլիի քէնտի իւզերինէ պիր պօրճ պրագմագտա իտիլէր։

Արթըգ մուհարէպէ իտէճէք հալլերի գալմամըշ օլան կէմիլերի Թօրա ԹուԹմագ, անլերի պաթըրմագ, վէ հավաեա ուլուրմագ, Թայիֆէլերի՝ տէնիզէ աթըլմայա մէճպուր գըլմագ։ Եարալանմըշ վէ տէնիզտէ պօղուլմագ իւզրէ պուլունմուշ օլան ատէմլեր իւզերինէ էօլտիւրիճիւ պիր աթէշէ տէվամ իթմէք։ Վէ տէնիզ գուրսանլարը օլմայըպ իլլա մաղլուպ օլմուշ պուլունան ասքերլերէ վէ Թայֆալարա ճանարընը գուրԹարմաեա մէյտան վերմէմէք։ Նամուսլու պիր մուհարէպէ իչի օլմաերպ։ սըրֆ պիր պարպարլըգ իչի տիր։

Ահէպա պէօյլէ պիր պարպարլըգը պիր Ինկիլիզ Ամիրալը իճրա իթմիշ օլսա իտի։ Ֆրանսըզլար նէլէր տէմէյէճէքլեր իտի։ արթըգ օրասընը հէր քէս քէնտիլիյինտէն խէյալ իտէպիլիր։

Ինկիլիզ սէֆինէլերի իսքէնտերիյի Թօրա ԹուԹտուգլարընտա գալէալարատան վէ Թապիալարտան պիրիսի աթէշի քէստիկ կիպի։ Ինկիլիզլեր տախի անընը իւզերինէ քէնտի աթէշլերինի քէսմէքտէ իտիլեր։ Վէ Սըր կարինտէ պիր եարալը Մըսըրլը գըլճատան կէչիրէմէյէճէյի կիպի, Ամիրալ Սէյմուր տախի, արթըգ գարշը գօյանագ հալի գալմամըշ պիր սէֆինէ վէ մուհաֆազասըզ գալմըշ Թայֆէլեր իւզերինէ կիւլլէ եաղտըրմագ իտի։

Ֆրանսըզլար պիրդէ տօսթ պիր միլլէթ տիրլեր տէյի։ Ամիրալ Գուրպէյնին եագըշըգսըզ հարէքէթինի Թագպահ իյլէմէքտէն կէրի տուրամատըղմըշ կիպի, պու սուրէթլէ իչին բէք աղըր պիր հալ քէսպ իթմէսինէ սէպէպիյէթ վերիլմէճէք օլտըղընը, վէ իչտէ ալէճագալարը պուլունան պիթարաֆ տէվլէթլերէ տախի տօգանընպ թէհլիքէյինին արթաճաղընը կէօսթերմէմէք տախի էլիմիզտէ օլամայաճագ տըր։

Ֆրանսըզլար պու եօլտա պիր մուհարէպէ իթմէյէրի իլէ Զինլիլերէ պիր ֆէնա խպրէթ կէօսթերիլէրինտէ, վէ իլերուտէ ալաղը ինթիգամ տուլղուլարը բարլատըղընտա, Զին մէմալիքինտէ պուլունան էվրօբալըլարը հալի նէ՝ օլաճագ տըր։

Հէր իքի թարաֆըն տախի արզուսու, պիթարաֆ տէվլէթլերին այագլարընը տա արպէտանընն իչինէ սօգմագտան իպարէթ կէօրիւնիւր։

Պիր թարաֆտան Զին տէվլէթի էօյլէ հիսապ իթմէքտէ տիր քի, էկէր Ֆրանսա, ահնանամէյէր իլէ էճնէպիլէրէ աչըգ պուլունան լիմանլար իւզերինէ տախի հիճում իտէր իսէ, ինկիլթերրա վէ Ամէմանիա տէվլէթլերի Զինլիլերին թարաֆընա կէչէճէքլէր տիր։

Տիկէր թարաֆտան Ֆրանսա տէվլէթի տախի չիւբհէսիզ չունու հիսապ իթմիշ օլմալը տըր քի, Զինլիլէր էվրօբալըլարա գարշը պիր ֆէնալըգ իթմէյէ գարգըշտըգլարընտա, Զին տէվլէթի ուժում տիւնեա միւվաճէհէսինտէ խէթալը պիր հալտէ պուլունմուշ օլաճագ վէ հէբսիտէ քէնտիսինէ գարշը տէօնէճէքլեր տիր։

Իմտի պու չիֆթէ թէհլիքէյէ գարշը քէնտիմիզի մուհաֆազա իթմէյէ պագմալըյըզ։

Տէմէյիզ քի Ֆրանսըզլար, տիկէր տէվլէթլերի տախի քէնտի թարաֆլարընա չէվիրմէք իչիւն մախսուսէն Զինլիլերի էվրօբալըլարա գարշը թահրիք իտէճէքլեր տիր։ ֆագաթ Ֆրանսա մուհարէպէ խիթամ պուլմագտան եվվէլ քէնտիսինէ տիշարտան միթթիֆիգլեր կէթիրէճէք վագալարը հիսապա ալմագսըզը, պէօյիւտիւճճէ պէօյիմէյէ եէրի օլան պէօլէ պիր մուհարէպէյէ աթըլմըշ տըր տախի տէյէմէյիզ։

Վագա պիդիմ պու մուհարէպէ սէպէպի իլէ Թէհլիքէ Թահընա կէրէկսիզ [illegible] տախի խալիճէ Թեճավուզ էյլէմիշ տիր։

Գէնտիսինէ, Ֆուչօ Թէրսանէսինի Թօրա ԹուԹմագ էմրի վէրիլմիշ իտի քի, Թապիաթը իլէ, գարշը տուրան իսթիհքեամլարը վէ սէֆինէլերին Թօրա ԹուԹուլմալարը տախի մուամէլաթը մէզքիւրէնին տախլինտէ պուլունմուշ օլաճագ իտի իսէ տէ, արթըգ մէճալլերի գալմամըշ օլան սէֆինէլերէ վէ եարալը ատէմէրէ ասլա մէրհամէթ կէօսթէրմէքսիզին մուհարէպէյի տէվամ էյլէմէյէ տայիր։ Մէզքիւր Թալիմաթլա Ֆրանսըզլարը իւզերինէ պիր վաղիֆէ տախի վաղ օլունմուշ տէյիլ իտի։

Թօրա ԹուԹմագ էյի, պիր մագսատէ վասլ օլմագ իչիւն պիր վասրԹատան իպարէթ տիր։ Եանի պիր չէյի եա խարապ վէ եախօտ դապթ իթմէք իչիւն տիր։

Հայտէ ֆարզ իտէլիմ քի Ամիրալ Գուրպէյէ վէրիլէն Թալիմաթ Ֆուչօ Թէրսանէսինի զապթ իթմէյէ տէյիլ իլլա խարապ իթմէյէ տայիր օլմուշ օլսուն։ պէօյլէ օլտուղու հալտէ տախի Ֆրանսըզ Ամիրալը, քէնտի աթէշինի քէօյլերին իւզերինէ եաղտըրմագսըզտն տա քէնտի մագսէտինէ նայլ օլապիլիր իտի։ Վէ մուհարէպէ գանունլարընը քեաֆֆէսի տախի արթըգ աթէշլերինի քէսմիշ օլան կէմիլերէ։ Թէսլիմ օլմագ ֆուրսաթընը Թագտիմ իլէմէքլիի քէնտի իւզերինէ պիր պօրճ պրագմագտա իտիլէր։

Արթըգ մուհարէպէ իտէճէք հալլերի գալմամըշ օլան կէմիլերի Թօրա ԹուԹմագ, անլերի պաթըրմագ, վէ հավաեա ուլուրմագ, Թայիֆէլերի՝ տէնիզէ աթըլմայա մէճպուր գըլմագ։ Եարալանմըշ վէ տէնիզտէ պօղուլմագ իւզրէ պուլունմուշ օլան ատէմլեր իւզերինէ էօլտիւրիճիւ պիր աթէշէ տէվամ իթմէք։ Վէ տէնիզ գուրսանլարը օլմայըպ իլլա մաղլուպ օլմուշ պուլունան ասքերլերէ վէ Թայֆալարա ճանարընը գուրԹարմաեա մէյտան վերմէմէք։ Նամուսլու պիր մուհարէպէ իչի օլմաերպ։ սըրֆ պիր պարպարլըգ իչի տիր։

Ահէպա պէօյլէ պիր պարպարլըգը պիր Ինկիլիզ Ամիրալը իճրա իթմիշ օլսա իտի։ Ֆրանսըզլար նէլէր տէմէյէճէքլեր իտի։ արթըգ օրասընը հէր քէս քէնտիլիյինտէն խէյալ իտէպիլիր։

Ինկիլիզ սէֆինէլերի իսքէնտերիյի Թօրա ԹուԹտուգլարընտա գալէալարատան վէ Թապիալարտան պիրիսի աթէշի քէստիկ կիպի։ Ինկիլիզլեր տախի անընը իւզերինէ քէնտի աթէշլերինի քէսմէքտէ իտիլեր։ Վէ Սըր կարինտէ պիր եարալը Մըսըրլը գըլճատան կէչիրէմէյէճէյի կիպի, Ամիրալ Սէյմուր տախի, արթըգ գարշը գօյանագ հալի գալմամըշ պիր սէֆինէ վէ մուհաֆազասըզ գալմըշ Թայֆէլեր իւզերինէ կիւլլէ եաղտըրմագ իտի։

Ֆրանսըզլար պիրդէ տօսթ պիր միլլէթ տիրլեր տէյի։ Ամիրալ Գուրպէյնին եագըշըգսըզ հարէքէթինի Թագպահ իյլէմէքտէն կէրի տուրամատըղմըշ կիպի, պու սուրէթլէ իչին բէք աղըր պիր հալ քէսպ իթմէսինէ սէպէպիյէթ վերիլմէճէք օլտըղընը, վէ իչտէ ալէճագալարը պուլունան պիթարաֆ տէվլէթլերէ տախի տօգանընպ թէհլիքէյինին արթաճաղընը կէօսթերմէմէք տախի էլիմիզտէ օլամայաճագ տըր։

Ֆրանսըզլար պու եօլտա պիր մուհարէպէ իթմէյէրի իլէ Զինլիլերէ պիր ֆէնա խպրէթ կէօսթերիլէրինտէ, վէ իլերուտէ ալաղը ինթիգամ տուլղուլարը բարլատըղընտա, Զին մէմալիքինտէ պուլունան էվրօբալըլարը հալի նէ՝ օլաճագ տըր։

Հէր իքի թարաֆըն տախի արզուսու, պիթարաֆ տէվլէթլերին այագլարընը տա արպէտանընն իչինէ սօգմագտան իպարէթ կէօրիւնիւր։

Պիր թարաֆտան Զին տէվլէթի էօյլէ հիսապ իթմէքտէ տիր քի, էկէր Ֆրանսա, ահնանամէյէր իլէ էճնէպիլէրէ աչըգ պուլունան լիմանլար իւզերինէ տախի հիճում իտէր իսէ, ինկիլթերրա վէ Ամէմանիա տէվլէթլերի Զինլիլերին թարաֆընա կէչէճէքլէր տիր։

Տիկէր թարաֆտան Ֆրանսա տէվլէթի տախի չիւբհէսիզ չունու հիսապ իթմիշ օլմալը տըր քի, Զինլիլէր էվրօբալըլարա գարշը պիր ֆէնալըգ իթմէյէ գարգըշտըգլարընտա, Զին տէվլէթի ուժում տիւնեա միւվաճէհէսինտէ խէթալը պիր հալտէ պուլունմուշ օլաճագ վէ հէբսիտէ քէնտիսինէ գարշը տէօնէճէքլեր տիր։

Իմտի պու չիֆթէ թէհլիքէյէ գարշը քէնտիմիզի մուհաֆազա իթմէյէ պագմալըյըզ։

Տէմէյիզ քի Ֆրանսըզլար, տիկէր տէվլէթլերի տախի քէնտի թարաֆլարընա չէվիրմէք իչիւն մախսուսէն Զինլիլերի էվրօբալըլարա գարշը թահրիք իտէճէքլեր տիր։ ֆագաթ Ֆրանսա մուհարէպէ խիթամ պուլմագտան եվվէլ քէնտիսինէ տիշարտան միթթիֆիգլեր կէթիրէճէք վագալարը հիսապա ալմագսըզը, պէօյիւտիւճճէ պէօյիմէյէ եէրի օլան պէօլէ պիր մուհարէպէյէ աթըլմըշ տըր տախի տէյէմէյիզ։

Վագա պիդիմ պու մուհարէպէ սէպէպի իլէ Թէհլիքէ Թահընա կէրէկսիզ [illegible] տախի խալիճէ Թեճավուզ էյլէմիշ տիր։

Գէնտիսինէ, Ֆուչօ Թէրսանէսինի Թօրա ԹուԹմագ էմրի վէրիլմիշ իտի քի, Թապիաթը իլէ, գարշը տուրան իսթիհքեամլարը վէ սէֆինէլերին Թօրա ԹուԹուլմալարը տախի մուամէլաթը մէզքիւրէնին տախլինտէ պուլունմուշ օլաճագ իտի իսէ տէ, արթըգ մէճալլերի գալմամըշ օլան սէֆինէլերէ վէ եարալը ատէմէրէ ասլա մէրհամէթ կէօսթէրմէքսիզին մուհարէպէյի տէվամ էյլէմէյէ տայիր։ Մէզքիւր Թալիմաթլա Ֆրանսըզլարը իւզերինէ պիր վաղիֆէ տախի վաղ օլունմուշ տէյիլ իտի։

Թօրա ԹուԹմագ էյի, պիր մագսատէ վասլ օլմագ իչիւն պիր վասրԹատան իպարէթ տիր։ Եանի պիր չէյի եա խարապ վէ եախօտ դապթ իթմէք իչիւն տիր։

Հայտէ ֆարզ իտէլիմ քի Ամիրալ Գուրպէյէ վէրիլէն Թալիմաթ Ֆուչօ Թէրսանէսինի զապթ իթմէյէ տէյիլ իլլա խարապ իթմէյէ տայիր օլմուշ օլսուն։ պէօյլէ օլտուղու հալտէ տախի Ֆրանսըզ Ամիրալը, քէնտի աթէշինի քէօյլերին իւզերինէ եաղտըրմագսըզտն տա քէնտի մագսէտինէ նայլ օլապիլիր իտի։ Վէ մուհարէպէ գանունլարընը քեաֆֆէսի տախի արթըգ աթէշլերինի քէսմիշ օլան կէմիլերէ։ Թէսլիմ օլմագ ֆուրսաթընը Թագտիմ իլէմէքլիի քէնտի իւզերինէ պիր պօրճ պրագմագտա իտիլէր։

Արթըգ մուհարէպէ իտէճէք հալլերի գալմամըշ օլան կէմիլերի Թօրա ԹուԹմագ, անլերի պաթըրմագ, վէ հավաեա ուլուրմագ, Թայիֆէլերի՝ տէնիզէ աթըլմայա մէճպուր գըլմագ։ Եարալանմըշ վէ տէնիզտէ պօղուլմագ իւզրէ պուլունմուշ օլան ատէմլեր իւզերինէ էօլտիւրիճիւ պիր աթէշէ տէվամ իթմէք։ Վէ տէնիզ գուրսանլարը օլմայըպ իլլա մաղլուպ օլմուշ պուլունան ասքերլերէ վէ Թայֆալարա ճանարընը գուրԹարմաեա մէյտան վերմէմէք։ Նամուսլու պիր մուհարէպէ իչի օլմաերպ։ սըրֆ պիր պարպարլըգ իչի տիր։

Ահէպա պէօյլէ պիր պարպարլըգը պիր Ինկիլիզ Ամիրալը իճրա իթմիշ օլսա իտի։ Ֆրանսըզլար նէլէր տէմէյէճէքլեր իտի։ արթըգ օրասընը հէր քէս քէնտիլիյինտէն խէյալ իտէպիլիր։

Ինկիլիզ սէֆինէլերի իսքէնտերիյի Թօրա ԹուԹտուգլարընտա գալէալարատան վէ Թապիալարտան պիրիսի աթէշի քէստիկ կիպի։ Ինկիլիզլեր տախի անընը իւզերինէ քէնտի աթէշլերինի քէսմէքտէ իտիլեր։ Վէ Սըր կարինտէ պիր եարալը Մըսըրլը գըլճատան կէչիրէմէյէճէյի կիպի, Ամիրալ Սէյմուր տախի, արթըգ գարշը գօյանագ հալի գալմամըշ պիր սէֆինէ վէ մուհաֆազասըզ գալմըշ Թայֆէլեր իւզերինէ կիւլլէ եաղտըրմագ իտի։

Ֆրանսըզլար պիրդէ տօսթ պիր միլլէթ տիրլեր տէյի։ Ամիրալ Գուրպէյնին եագըշըգսըզ հարէքէթինի Թագպահ իյլէմէքտէն կէրի տուրամատըղմըշ կիպի, պու սուրէթլէ իչին բէք աղըր պիր հալ քէսպ իթմէսինէ սէպէպիյէթ վերիլմէճէք օլտըղընը, վէ իչտէ ալէճագալարը պուլունան պիթարաֆ տէվլէթլերէ տախի տօգանընպ թէհլիքէյինին արթաճաղընը կէօսթերմէմէք տախի էլիմիզտէ օլամայաճագ տըր։

Ֆրանսըզլար պու եօլտա պիր մուհարէպէ իթմէյէրի իլէ Զինլիլերէ պիր ֆէնա խպրէթ կէօսթերիլէրինտէ, վէ իլերուտէ ալաղը ինթիգամ տուլղուլարը բարլատըղընտա, Զին մէմալիքինտէ պուլունան էվրօբալըլարը հալի նէ՝ օլաճագ տըր։

Հէր իքի թարաֆըն տախի արզուսու, պիթարաֆ տէվլէթլերին այագլարընը տա արպէտանընն իչինէ սօգմագտան իպարէթ կէօրիւնիւր։

Պիր թարաֆտան Զին տէվլէթի էօյլէ հիսապ իթմէքտէ տիր քի, էկէր Ֆրանսա, ահնանամէյէր իլէ էճնէպիլէրէ աչըգ պուլունան լիմանլար իւզերինէ տախի հիճում իտէր իսէ, ինկիլթերրա վէ Ամէմանիա տէվլէթլերի Զինլիլերին թարաֆընա կէչէճէքլէր տիր։

Տիկէր թարաֆտան Ֆրանսա տէվլէթի տախի չիւբհէսիզ չունու հիսապ իթմիշ օլմալը տըր քի, Զինլիլէր էվրօբալըլարա գարշը պիր ֆէնալըգ իթմէյէ գարգըշտըգլարընտա, Զին տէվլէթի ուժում տիւնեա միւվաճէհէսինտէ խէթալը պիր հալտէ պուլունմուշ օլաճագ վէ հէբսիտէ քէնտիսինէ գարշը տէօնէճէքլեր տիր։

Իմտի պու չիֆթէ թէհլիքէյէ գարշը քէնտիմիզի մուհաֆազա իթմէյէ պագմալըյըզ։

Տէմէյիզ քի Ֆրանսըզլար, տիկէր տէվլէթլերի տախի քէնտի թարաֆլարընա չէվիրմէք իչիւն մախսուսէն Զինլիլերի էվրօբալըլարա գարշը թահրիք իտէճէքլեր տիր։ ֆագաթ Ֆրանսա մուհարէպէ խիթամ պուլմագտան եվվէլ քէնտիսինէ տիշարտան միթթիֆիգլեր կէթիրէճէք վագալարը հիսապա ալմագսըզը, պէօյիւտիւճճէ պէօյիմէյէ եէրի օլան պէօլէ պիր մուհարէպէյէ աթըլմըշ տըր տախի տէյէմէյիզ։

Վագա պիդիմ պու մուհարէպէ ս

ԻՍԹԻՖԱ

Մուշտա մեհարիֆի Ազգանուէր Հայուհեաց Ընկերութիւնը պէտէնիտէն թէսվիյէ օլունարագ Միացեալ Ընկերութիւնը Թահթը հրմայէսինտէ քիւշատ օլնան գրզ մէքթէպլինին իչի միւգթէտիր վարժուհիներինին 20 այլրգ խրաժէթը մուդտիմանէլերինի մուպէյլին մուխթասար պիր բաբօրթօ մագամբնտա օլան իսթիֆանամէլերինի պէր վէճհը աթի այնէն տէրճ իտէրիզ։

Մէգքիւրխթիֆանամէտէն անլարը տրինա կէօրէ, զիքր օլնան վարժուհիլէր՝ էսպապը տախիլիէտէն տօլայը, եանի Միացեալ Ընկերութիւնը օ ճիհէթտէքի միւտիրը ումումիսի պուլունան Սարբեան էֆէնտինին պազը իլգասթը սէպէպիյլէ իսթիֆա իթմէքտէ օլտրգլարընտան, պու պապտէ հէմ Ազգանուէր Հայուհեաց վէ հէմ Միացեալ Ընկերութիւնը Գարժ. Ժողովարընը նազարը տիգգաթլարընը ճէլպ իտէրիզ։

ՊԱՏՃԷՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ

Մեծապատիւ Համբարձումի Էֆէնտի Գաղպեան, Վ. Ատենապետի Յնօրէն Ժողովոյ Հայոց Միացեալ Ընկերութեանց։

Վերջին անգամ Ընկերութեան կողմանէ Հազարեան ստորագրութեամբ առ մեզ քաշուած յուլիս 18 թուականաւ մի հեռագիր զարմանօք ստացանք և համակերպեցանք նորա պարունակութեան, առանց գիտնալու թէ՝ ուսկից ծագում առած էր այդ օրինակ մի հեռագիր, այլ բաւական ժամանակներէ ի վեր, առանց մեր ուզելուն, մեր և ընդհ. Յեսուչ Սարբեան էֆ.ի մէջ յառաջ եկած խնդրոց ստուգութեան և միանգամայն յանցաւորին պատժուելուն մասին մեր կողմանէ Պատ. Ժողովոյդ ուղղեալ այլևայլ թուականներով գրութիւններն անպատասխան մնացած միջոցին իսկ, Սարբեան էֆ.ի կողմանէ դարձեալ մի այլ խնդրոյ առթիւ մեզ նկատմամբ գրուած մի նամակի կարևորութիւն տալով փութացիք մի յանդիմանագիր ուղղել մեզ, յորմէ յետոյ մի երկրորդ նամակով խոստացաք խնդրոյն ճշմարտութիւնն երևան հանել. բայց ցաւ է մեզ յայտնել թէ՝ մինչև այսօր Ձեր այդ խոստման արդիւնքն մեզ անծանօթ մնաց, թէպէտ Սարբեան էֆ.ի մեզ նկատմամբ գրածներուն ամբողջովին զրպարտութիւն լինելն Առաջնորդարանէն վաւերացեալ թղթերով Պատ. Ժողովոյդ ծանուցուեցաւ։ Այս անմեկնելի լռութիւնն՝ զմեզ այլ և այլ կասկածանաց ենթարկելէ զատ, մեզ հաւատացնել կուտայ թէ մի մասնաւոր ջանք կը լինի արդարութիւնն ծածկելոյ, եւ մէք, խնդրոյ սկիզբէն իսկ՝ խորհելով թէ վերին և ստորակարգեալ պաշտօնէից մէջ բացուած խնդրոյ մէջ, միշտ ստորակարգեալ պաշտօնէից իրաւունքն կըրնար ոտնակոխ լինել, մեր հրաժարական մատուցինք. այլ ի վերջոյ Պատ. Ժողովոյդ՝ խնդրոյս ըստուգութեան համար ըրած խոստումն և Ընկերութեանդ ծախսերուն յանձնառուս վճռուած չըլլալու գաղափարն և մեր ըստանձնած նուիրական պաշտօնն ու պարտականութիւնն անթերի կատարած ըլլալու փաստքն զմեզ ստիպեցին մնալ մեր պաշտօնին մէջ ցաւարտ Բ. շրջանի, և այնուհետև ի ձեռին ունենալ աշակերտուհեաց քսանմեկայ միջոցի մէջ ունեցած յառաջդիմութեան գրաւոր ապացոյցներն, որոնք պէտք է յայտնուէին աշակերտուհեաց նկատմամբ մեր տարած յոգնութիւնքն, և որոց մի օրինակն առանց սրբագրութեան ներկայիս հետ պիտի ստանաք։ Այսօր գոհ և ուրախ սրտիւ կընամք յայտնել թէ մինչև իսկ գիր չը ճանչցող աշակերտուհիներ վերադիշեալ ժամանակամիջոցի մէջ յաջողեցան լաւ ընթեռնուլ, ընթերցածնին հասկընալ և յետոյ զայն ի գիր առնուլ, և ուսմանց յայտագրէ դուրս եղած հարցմանց իսկ լիուլի պատասխանել այլևայլ առարկայից մէջ։ Այս կէտերն կը գրեմք ոչ թէ մեր անձին գովեստ կարդալու համար, այլ ճշմարտութիւնն խոստովանած լինելու համար, ինչպէս Դուք ևս պիտի տեսնէք աշակերտուհեաց գրութիւններէն։

Արդ, նկատելով որ մեր խընդրոյս լուծումն օր աւուր կը յետաձգի և յայտնի չէ թէ Պատ. Ժողովդ ե՞րբ իւր վճիռը պիտի տայ, և թերևս ինչպէս քիչ յառաջ յայտնեցինք, յանցաւորին մի գլխաւոր պաշտօնեայ լինելն նը. կատողութեան առնելով ստիպուեցաք կամ պիտի ստիպուիք արդարութիւնն ծածկել. մեք ևս առանց սպասելու մեր պայմանագրի լրանալուն, որուն դեռ երեք ամիսներ կը մնան, և ուղևորութիւննիս ձմեռնային ցուրտ և սաստիկ եղանակներուն չթողելու համար, կը հարկադրուինք այժմէն մատուցանել մեր հրաժարականն, զոր ընդունելիդ յատկապէս կ'խնդրեմք, և պարտ կը համարինք Ձեզ յայտնել թէ՝ ներկայ հրաժարականներնուս Ձեզ հասած թուականէն մի քանի օր յետոյ ճանապարհ կելնենք։

Ընդունեցէք մեր խորին յարգանաց հաւաստին,

Վարժուհիք Հայոց Միաց. Ընկ.
Մշոյ օրիորդաց վարժարանին
Մարիամ և Աբրահոմեան
Ն. Աբէտարեան

24 յուլիս 84
Մուշ

Պուզ պաղամբշ թարլալարտա, եէֆիրիմիզ վէ ֆագաթ թօբլանմամբշ օլան բանճար վէ լահանալար, Ֆրանսըզ վէ Ալէման ազբէրինին այագլարը ալթընտա չիբրիյիալ պիթմէքտէ օլտուղու կիսլի, պիր քիլօմէթրօ մէսաֆէտէ, խալի պիր եօլ պայունտա պիր սբրա գալիֆ վէ դարա ագաճլարը, վէ պիր ճիհէթէն տախի Հայ վէ Նըզվիլեի նամ քէյլէրէ տօղրու կիսէն եօգուչուն արազիսի վէ սաղ ճէնահտա, Շաթիլեօն նամ մահալին ալթ թարաֆընտա, Ալամանլարըն գալէլէր իւզէրինէ արա սբրա աթբլան կիւլլէլէրինին թօր ա. բարալարը կէօրիւնմէքտէ վէ սօղուգ պիր հավալը տէլէն կիւլլէլէրին ինիլտախի իշիտիմէքտէ օլուա, տիւշմէն մէթէրիզէրինտէ իսէ Ֆէրբը վահիտ կէօրիւնմէյուսլ, զիյրի զէմինտէ կիզլէնմիշ վէ եալընըզ բուզը ճէնկտէ սօնսուզ գուբշուն բիւսիւբէն թիւֆէնքլէրին վէ նիհայէթսիզ կիւլլէլէր եաղսուզ թօբլարը տիւման վէ ալէվինտէն պաշգա պիր շէյի կէօրիւլմէյէն պիր օրտու թարաֆընտան թէրթիպ իտիլմիշ օլան պիր հալը մուհասէքէ հիսս օլունմագտա իտի։

Նէտիտ պիր հիտտէթլէ Բիւբ ազբէրին հիւճիւմիւնէ պէքլէմէքտէ, վէ իլէրիլէյուսլ զպլէպէ իթմէք, վէ քէնտիսինին տիւշար օլտուղու ըզտրբապա, էթբաֆը իսթիլա իտէնլէրի միսթահագգ իթմէք արզուսուլա եանրպ թուբ թուշմագտա, վէ տէրունինտէ խալը էպէտիյէթէ տալմշ օլան բէտէրինին մէգարընը տիւշմէն եէտինտէ պուլունմասը խաթըրէտի գալտիկի բարալա. մագտա վէ պէօյլէ պիր մուագզամ նաշքն մաղլուպ օլան թարաֆքն էնատիի զապթընտա գալմշ օլմասընա մուգատէսիյէթ բայմա իտիլմիշ նաղարը յլա պագմագտա իտի։ Պիրճիք էմէլի, պիր տարպէ իլէ տիւշմէն սիւրիսինիւ հուտուտուն խարիճինէ սիրիսպ, գուրթարաճաղը գապրին էօնիւնտէ տիգ չէօքմէքտէն իպարէթ իտի։ Զի չարէ քի, կիւնլէր եէքտիկէրինի թագիպ իթմէքտէ վէ վուգու պուան ճէնկլէրտէն հիշ պիր շէյ հասըլ օլմամագտա, ճահտ ու դայրէթ պէրհավա օլմագտա, եիւրէքլէրի բարէ բարէ իտիճի վէ եէս կէթիրճի նէթիճէսիզ մուգաթէլթընն սօնու կէլմէմէքտէ օլտուղու շէօյլէ տուրսուն, գահթ ու զըլանը սիյահ բէրտէսի չէհրի գարամագտա օլտուղու հալտէ, ուփուգտա նէ տիւշմէն վէ նէտտէ պիր գուրթարընը կէօրիւնմէմէքտէ իտի։ Հիշ պիր թարաֆտան պիր հարէքէթ էսէրի կէօրիւնմէյիպ, Բարիզ շէհրի, ճան վէրմէքտէ օլտուղու հալտէ, բէք միւտիրրանէ տայանըլ տուրմագտա իտի։

(ՇԻԼԳ)

ԹԷՎՀԻՀԱԹ

Ճէպէլը Լիպնան թահրիրաթը թիւրքիէ միւտիրի Նասիֆ Բիս վէ ժանտարմա միւֆէթթիշի իօ. նաթի էֆէնտիլէրէ բիւթպէի սանիյէ սընֆը սանիսի։

Ճէպէլը Լիպնան թէլէկրաֆ միւտիրի Յովհաննէս էֆէնտիյէ բիւթպէի սալիսէ։

Միւթէսէրանտէն Բօնթանա էֆէնտի էօհտէսինէ բիւթպէի սանիյէ սընֆը միւթէմայիլի թէվճիհլէ, տէօրտունճի բիւթպէտէն պիր գրքթա Մէճիտինիչանը,

Տէրսիմ վիլայէթի իտարէ մէճլիսի ազասընտան հաճի Խաղագ պէյէ միրիւլ իւմէրալըգ բիւթպէսի թէվճիհ պույրուլմուշ տրը։

* * *

Ճէպէլը Լիպնան ագրամ միւտիրի Բիւբէլեան Գրիգոր էֆէնտիյէ իւշիւնճիս Մէճիտի,

Ճէպէլը մէգքիւր մէճլիսը իտարէ բիյասէթի վէքիլի Միրը Սայիտ Շէհհայէլ տէօրտունճիս Օսմանի,

Ճէպէլը մէգքիւր ժանտարմա սէր թապիպի Տօգթէօր Ալէքսանտր էֆէնտիյէ տէօրտունճիս Օսմանի,

Ճէպէլը մէգքիւր թահրիրաթը էֆէնպիյէ միւտիրի Տէպպաղ էֆէնտիյէ տէօրտունճիս Մէճիտի նիշանը իհսան պույրուլմըշտը։

ՄԻԿԹԷՖԻՐԻԳԱ

Պրուսատան ալաֆր. սեպտեմբեր 3 թարիխիյլէ Մոմպրու կազէթասընա աթիտէքի մէքթուպ եազըլմըշ տրը։

«Գօղա թիճարէթիլէ մէշղուլ օլան իրէք ֆապրիգաթօրլարըմըզ վէ թիւճճարլարըմըզ՝ բուսումաթ միւտիրի Բիֆաթ պէյին աթվարը պիագիլանէսինէ բէք զիյատէ հիտատէթ իթմիշլէր տիր։

«Կէչէն բազար երթէսի կիւնիւ պազը քիմսէլէրին էօչրատէն տօլալը գալան պազը տէնկլէրի պուլունմալը, միւտիրը մուահիրէյհ՝ մէպլազը մէղպուրը թալէպ իթմէք իւզրէ քէնտի ատամլարընը կէօնտէրմիշ իսէ տէ, իշ վագթը օլտրգընտան, ասկապը տէյն պիր սաաթ սօնրա թէէտիյէի տէյն իտէպիլէճէքլէրինի պէյան էյլէմիշլէր տիր։

«Պու ճէվապ միւտիրը մուահիրէյհի խօշնուտ իթմէյիպ, մուահիրէյհ՝ էօյլէնտէն սօնրա գօղա միւպայասընը մէն իթմիշ, վէ պիր տերեճէյէ գասար քէնտիսինէ մէրպութ պուլունան տէլլալ վէ մէմուրլարա պիր շէյ սաթմամալարընը թէնպիհ էյլէմիշ տիր։ Ֆապրիգաթօրլար վէ թիւճճարլար՝ միւտիրին իշպու թավր ու հարէքէթիյլէ քէնտի հայսիյէթիյէրի սէքթէտար օլտուղունը կէօրէրէք, գաթը մուամէլաթա գարար վէրմիշլէր, վէ օ վագթտան պէրու պիր շէյ միւպայասա իթմէմէքտէ պուլունմուշլար տրը։ Շէհրատ վէ ճիվարտա պուլունան ֆագիր գօղանըլար՝ էյլէրինտէ պուլունան մալլերի սաթամամագտա օլմալարընտան նաշի միւքտտեր տիրլեր։ Իշպու գաթը մուամէլաթ պաշլըճա անլերին մէնֆասաթլարընա տօգունույօր։

«Աշար պագայասընտան ճիւզի պիր տէնլերի պուլունանլար միյանընտա չէհրիմիզին պիրինճի ֆապրիգաթէր վէ թիւճճարը տախի պուլունուպ, մուահիրէյհ՝ բիյացտտա պէօյիւք իթիպաս մալիք օլտուգտան պաշգա, թէվճճիւհ վէ մուհապէթը ումումիյէլի տախի ճէլպ իթմիշ տիր։ Մուահիրէյհ՝ քէնտի հայսիյէթ ու իթիպարընա պէօյիւք պիր հագարէթ իտիլմիշ էֆքեարընտա տրը։

«Օգոստոսըն էվասընընա տօղրու Տէրսաատէթտէն կէլէն պիր թահրիրաթտա, գօղատան 100տէ 10 եէրինէ եիւզտէ 12 1/8 ախզ ու իսթիֆա գըլընմասը էմր իտիլմիշ օլտուղընտան, Բիֆաթ պէյ՝ բէսմը մէզքիւրը գապուլ իթմիքլէրինէ տաիր մալ ալըճըլարընտան պիր սէնէտ թալէպ իթմիշ իսէ տէ, մուամիլէյհիմ պուլունու գաթիէն ըէտտ իթմիշ օլտուգլարընտան, միրը մուամիլէյհ՝ Տէրսաատէթտէն վիւրուտ իտէն պիր էմրը ալի մուճիպինճէ իշպու թալէպինտէն սարֆը նազար իթմէյէ մէճպուր օլմուշ իտի։ Իշթէ պու հալ՝ միւտիրը մուամիլէյհի մէզքիւր մուամէլէի զարարգեարանէյէ սէվգ իթմիշ օլմալը տրը։

Սէնաաթ վէ թիճարէթին ճանլանմասը վէ մուհաֆազա իտիլմէսի՝ մէնաֆիի միլք իգթիզասընտան տրը։ Ռիֆաթը սալիք օլտուղու թարիգ պու մագսէտէ մուվաֆֆէգ մը տրը տէյի հէր ագլը սէլիմ քիսսէլէրէ սիւվալ իտէրիմ։ Մէմուրը մուամիլէյհ ագըլսըղճա հարէքէթ իտէյօր, Տէլլալար տա՝ քէնտի պէօյիւքլէրինին պու թավրընը կէօրէրէք, քէնտիլէրին տահա իլէրիսինէ վարմագտա, վէ մալ ալըճըլարընը սրգըշտրըգ թահգիր իթմէքտէ տիրլեր։

«Մէհթէթէսսիֆ պէյան իտէրիմ քի, բուսումաթ միւտիրիյէթինին մուհասէպէճիսի տախի Բիֆաթը եօլունու թութարագ, օնա հիչ պիր կէօնա իթիրազաթտա պուլունմամագտա տրը։»

—

Պարթընտան մաթպաամըզա պիլտիրիլտիյինէ կէօրէ, օրայա 6 սաաթ մէսաֆէտէ, Զայ-ճումատա կէչէն հաֆթա պիր ֆաճիա վուգու պուլմուշ տրը։

Շէօյլէ քի տիւքքեանճը պիր մուհաճիր՝ Պարթընա կիտէճէյի էֆքեարը իլէ բէվօլվէրինի տօլտուրմագ իչին եէրլիտէն պիր իսլամ տէմիրճիյէ վէրիր։ Մէրգում իսլամ՝ տիւքքեանընա կիտիպ մէզքիւր բէվօլվէրի թէմիզլէմէք էֆքեարըյլա վիտալարընը, սէօքտիյիւ սըրատա, զաթէն իչինտէ պուլունան պիր գուրշուն՝ հօրօզընը գուվվէթլի տիւշմէսինտէն աթէչ ալըպ՝ մէրգումըն թըրթալընտան կիրմիշ վէ պէյնինին իչինտէ գալմըշ տրը։

Մէրգում՝ օ անտէ եէրէ տիւշիպ բուհընը թէսլիմ իթմիշտիր։

—

Ճումատա ագշամը Պէյօղլունտա Զուգուր Պօսթան ճիվարընտա իւչ իսլամ տէլիգանլըսը՝ պիր խրվաթը իւլէրինէ պիլ հիճում, պօյնունը եարբեա գատար քէսիպ իւմիտսիզ պիր հալտէ եարալամըշ օլտուգլարընտան, մէրգուման ճանիլէր՝ պիթթէվգիճ Գալաթա սէրայընա կէօթիւրիւլմիշլէր տիր։

—

Գալաթատա Մալթըզ սօգաղընտաքի տիւքքեանճըլար՝ պունտան պէօյլէ հէր բազար կիւնիւ գարատագ իչին պէյնիէրինտէ պիր գարար վէրմիշլէր տիր։

—

Կէօք-Սուտա Ալի Պօսթանը ճիվարընտա պիր Պօյնագ գաթլ իտիլմիշ վէ գաթիլ տէրտսաթ օլունմուշ տրը։

—

Մուսուլ վիլայէթինտէ Քէրքիւքտէ ախիրէն պիր զէլզէլէ վուգու պուլուպ, եալընըզ էսկի պիր քէօշք երգըլմըշ տրը։

—

Բէժի մուհաֆազա միւտիրիյէթի մէմուրլարընը՝ կէչէն կիւն տէրտսաթ իտէրէք թէսլիմ իթմիքլէրի գալպազան վէ սախթէքարլարը թէֆէերուաթընը ապրաշթըրմագտա օլտուգլարը հալտէ, գալպազան վէ սախթէքարլարը պաշլըճա մաքինասը իլէ միւթէֆէրրիաթը Ցավուտ բաշա իսկէլէսինտէ գասապ իլեաս մահալլէսինտէ Ալի քէհէանընը միւմիւթէսարրըֆ օլտուղը վէ էրմէնի միլլէթինտէն վէ թէպասի տէվլէթը Ալիյէտէն պարգճը Պօղոսը գաին վալիտէսի Ալէմ խաթունը միսթէճիրէն սաքինէ պուլունտարը խանէնին քէօմիւրբ

—Գօնեա վիլայէթինն թահսիլաթ միւտիրլի՝ ախիրէն իճրա էյլէտիլի պիր տէվրուտ պիր թադքիմ սուլ իսթիմալաթ քէշֆ էյլէմիշ տիր։ Պուրսուր մալ սանտըղընն այշրը 600,000 ղրշ. օլուպ, տէֆթէրլէրտէ սախթէ օլարագ պու մէպալաղն թէսվիյէի հէվալաթա սարֆ օլունտըղը կէսթէրիլմիշ տիր։ Մահալը մէգքիւրն պաշ մուհասէպէճիսի թահթը մուհաքէմէյէ ալընմըշ տըր։

—Պաղտատտան եազըլտըղընա կէօրէ, Բէրպէլա թարիքի իւգէրինտէ վագը օլան արագիի Սէնիյէ հասըլաթ վէ գէհայիրինին Պաղտատտա ճէլպի իշին արագիի Սէնիյէ իտարէսի նամ վէ հիսասվընա օլարագ Հինտիսթանտա վագը Պոմպայ շէհրինէ պիր գաշ արապա սըբարը իտիլմիշ տիր։

—Յուտուր իտէն պիր իրատէի Սէնիյէ ահքամընճա, Էմիրնէ վիլայէթինտէ Տիմէթօգա սանճաղը Տէտէ Աղաճա իլճագ օլընմըշ, վէ Տիմէթօգա տախի գազայա թահվիլ գէլընմըշ տըր։

—Թէքիր տաղը սանճաղընտա Մարկարա գազաբընտա պու քէրրէ միւճէտտէտէն պիր հիւքիւմէթ գօնաղը ինչա օլընարագ բէսմը քիչատը իճրա գէլընմըշ տըր։

—Ամասիա գատասպասընա պու քէրրէ 404 նուֆուս մուհաճիր իսքեան իտիլմիշ տիր։

—

ԸՆԴԱՐՁԱԿ ՕՐԱՑՈՅՑ 1885 ԱՄԻ Է Դպրոց Ազգ. Հիւսնդրոյն ԱԶԳ

Ընդարձակ Օրացոյցին մէջ պարունակեալ պեսական, քաղաքական, աղգային, եկեղեցական, ուսումնական և ուրիշ օգտակար վիճակագրական գիտելեաց նոր խմբագրութիւնը սկսած է պատրաստուիլ 1885 տարւոյ Օրացոյցին համար։

Ուստի կը խնդրուի որ ամէն անոնք որ ուղղութիւն, փոփոխութիւն, կամ նոր տեղեկութիւն ունին ի հաղորդել, հաճին իրենց նամակները ուղղել փոթո